

# Ս Ի Ո Ւ

ԺԵ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1941

« ՄԵՊՏԵՄԲԵՐ »

ԹԻՒ 9

## ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

### ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ

(ԵՐԿՈՒ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ)

Բ

Մեր երկրորդ Խմբագրականը՝ նուիրուած է բուն իսկ տարագը յօրինողի զործին վերլուծման։

Դուրեանի շրջանը եղած էր սկզբնաւորութեանց եւ վերակաղմութեան շրջան մը, Ա. Յակոբեանց հաստատութեան կրթական և տնտեսական ձեռնարկներուն համար։ Թորգոմ Սրբազնի պատրիարքութիւնը զանոնք իր բոլոր երեսներուն վրայ իրազործելու շրջանը պիտի ըլլար։ Թորգոմ Պատրիարքը ոչ միայն արժանաւոր յաջորդն էր Դուրեանին, այլ հոգեկան ժառանգութեան մը իրաւունքով՝ կը զգար թէ ինք պէտք էր երթար գնելու ձեռքը իր հոգեոր հօր որբացած ու սրբացած մաճին վրայ, շարունակելու համար՝ նոյն հաւատքով, նոյն նուիրումով և նոյն տեսիլքով, հերկի և վարուցանի սրբազն աշխատանքը, Հայ Երուսաղէմի անդաստանին մէջ։

Իր սէրը Դուրեանի յիշատակին և զործին նկատմամբ, պաշտելութեան կը հասնէր, և անկեղծ այս հաւատքը՝ Սիոնի բարձունքին սկսուած զործին համար, իրեն ոյժ և կորով կը ներշնչէին։

Անտեղի չէ հոս յիշեցնել թէ երեսունէ աւելի տարիները որոնք Թորգոմ Սրբազնի նախասաղիմեան շրջանը կը ներկայացնեն, նոյն այս զգացումին կիրարկումը եղան։ Իր կոչումի առաջին տարիներուն իսկ, ան ունէր յղացքը իր ասպարէզին, և ծրագիրը իր ապագայ գործունէկութեան։ Եկող տարիները զայն իրազործեցին զմայլելի յարատեռութեամբ։ Այդ իրաւունքով՝ ան կուզար իր վարժապետին կէս ձգած զործը շարունակելու, և եթէ ուրիշներ յարմարազոյն և միակը կը նկատէին զինք այդ գերին, ինք ևս իր ներսէն կը զգար թէ պարտք մ'ունէր Դուրեանին յաջորդելու։ Կոչումին ձայնն էր ասիկա, շատ քիչերու մէջէն լսելի, մաքուր և անանձնական։

Դուրեան խորապէս իմացապաշտ և քիչ զործօն նկարազիր, իր կեանքի վերջին շողափայլումը կուզար ապրելու, վերջալուսային հոգեբանութեամբ մը, որ կը շլացնէ, բայց չի կինազործեր։ Իր պատրիարքութեան տարիները կազ-

մեցին «առ չուրս հանգստեան» շրջան մը. Դուրեանի «անցնելու մօտ» երազները պիտի մնային օդագեղ և ծփուն վափաքներ, եթէ իր հողեհարագատը, կորովի ձեռքով զանոնք իրականութեան զետունին կատելու, մարմաւորելու յառաջազրութիւնը ունեցած չըլլար ի մտի: Մեծ այդ գործը բեղմահաւորելու հաստատու յարատե ոզիին արգիւնքը եղան վարչական, անտեսական, կրթական և ժողովրդական գործունէութիւններ՝ որոնք իրեն ապահովեցին մեծագոյն տեղերէն մին Ա. Աթոռոյ երջանկայիշատակ պատրիարքներու շարքին:

Մեծ եկեղեցականի իր կոչումը Ա. Աթոռոյ իր պատրիարքութեան ընթացքին յայտնաբերուեցաւ քանի մը մարզերու վրայ: Անոնցմէ առաջինն է Ա. Աթոռոյ վարչամիաբանական և տնտեսական մարզերուն մէջ իր իրազործած բարիքները: Դուրեանի մահէն զերչ երուսաղէմի Միաբանութիւնը կ'օժառուէր երիտասարդ հոգեորականներու վաղանգով մը. նորի և հինի դիրքերը անխուսափելի կը մնային: Թորգոմ Սրբազնը հաւանական այս բացուածքը հակակշռել և արգիլել կը յաջողէր զմայլելի տամսով մը, յաճախ յորդորման և ամոքման իրեն յատուկ կերպերով: Իր մաքուր և օրինակելի կենցաղով, հայրական գուրզուրալից զգացումներով, մտքի բարձրութեամբ, և մեծ հեռապատկերներ ընդզրկողի իր ձգտումներովը, անխառն հիացում և պատկառանք կ'առթէր թէ հիներուն և թէ նորերուն: Հակառակ այս շքեղ կողմերուն և զեղեցիկ արժէքին, Թորգոմ Սրբազն սիրեց հայրական ուղղութիւն մը որդեղբել, մեծ եւ սրտառուչ տուն մը նկատելով դարաւոր այս հաստատութիւնը, հոն ստեղծելու համար խիստ կարգապահութենէ աւելի, զիտակցութեամբ եւ գատահութեամբ ընդզրկուած փոխադարձ սիրոյ վիճակ մը: Դիտենք թէ ո՛ւր կ'առաջնորդէ երբեմն հօր մը սէրը, և սակայն զիտենք նոյն ատեն թէ այդ սէրը չի տկարանար խըստաշունչ օրէնքներու և դառն կարգապահութեան մը ընձեռելիք հաւանական բարիքներուն առջև:

Դիպուածաւ չէր որ ան տուն կը կոչէր այս սուրբ յարկը, վասնզի հոս հաւաքուղները գործի կամ շահու հաղորդութեամբ մէկտեղուած չէին, այլ նուիրումի ուխտով զոյաւորուած եղբայրութեամբ մը, որ եկած էր ապրիլ եւ իրազործել հաւատաքի և սիրոյ կեանքը: Աստուծոյ վառքը և ազգին սէրը միաձուլելու սրբազն վառարանը նկատեց միշտ այս դարաւոր ժառանգութիւնը. եթէ զայն կազմող միաբանութիւնը չկարենար վառաւորել զայն իրեն աստուծածպաշտութեան կայան, ատով կը մթազնէր Աստուծոյ նայուածքը, իսկ եթէ չը ջանար զայն վերածել մաքուր և ազնիւ ազգասիրութեան վառարանին, պիտի խոժոռէր ազգին պայծառ ակնկալութիւնը:

Դիտէր նոյնպէս թէ այս հաստատութիւնը որուն իրեն հայր և պետ կուզար ինք, տառապեցուցած էր մերձաւոր անցեալին մէջ ազգին խղճմտանքը, մանաւանդ չէր նորոգած ինքինքը, ընդառաջելու համար նորոգութեան ճամբուն կեցած ժողովուրդի մը կարելի հոգեոր և իմացական կարիքները, որոնց վրայ ամենէն աւելի իրենց շեշտը պիտի զնէին յետպատերազմեան խստազոյն պայմանները, երբ ընդհանուր կարօտութեան մէջ հրաշքի մը զինով, իրեն նոր օրերու տապան մը, Հայ Երուսաղէմը կը մնար իր նիւթեղէն իրականութեան մէջ անայլայլ ու ամբողջ: Այս մտածումով և զգացումներով ան առաջնորդեց և ապրեցաւ իր եօթը տարիները:

իր օրով, Միոնի տունը, ամբողջ սփիւռքի հայութեան ակնկալութեան, զորովի ինչպէս հպարտութեան առարկան եղաւ: Նքեղ նույիրատուութիւններ և իր մեծ անձնաւորութենէն ձգուած այցելութիւններ և անոնց խորունկ տպաւութիւնը, անսուտ վկաններ են այս վերանորոգ վիճակին:

Բայց առաւելապէս պարտք է ծանրանալ տնտեսական այն բարենորոգմանց և արմատական կարգադրութեանց վրայ, որոնք մէկ օրէն միւսը պիտի յեղաշըչէին նաև այս հաստատութեան ելեմտական դիմապիծը:

Պատկեր էր իր մէջ սարսափը որ գարէդար ճնշած էր այս հաստատութեան սրտին, և զոր ինք «պարտքի վիշապ» որակեց: Չենք մանրամամներ միջոցները զորս ինք որդեզրեց այդ աղէտ արհաւերքը հակալշուելու համար: Սարսափի այս զգացման մէջ իր հետ ունէր ան ամբողջ Միարանութիւնը, որուն կամաւոր զոհողութիւնը միայն կարելի պիտի ընէր կտրուկ միջոցներու գործադրումը:

Թորգոմ՝ Պատրիարք գիտէր թէ իր ձեռնհասութեան սահմանին մէջ էր վանքին վարչական, կրօնական և կրթական պահանջներուն սատարման զործը: Իր միակ մտատանջութիւնը նիւթական մատակարարութիւնն էր: Անհրաժեշտ էր մասնագիտական քննութիւն մը՝ կացութիւնը ճշտելու, եւ ծրագիր մը՝ պարտքին պարբերաշիջման համար: Ոսկան Պէյ Մարտիկեան, ելեմտագիտի իր մեծ յարմարութիւններով, հրաւիրուեցաւ այս գործի իրավործման: Ոչ միայն պարտքի զոյացման պատճառները մակաբերուեցան, այլ մանաւանդ անոր բարձման միջոցները ցոյց տրուեցան, զծելով ելեմտական ուղղութիւն մը վանքին համար: Ենորհիւ այս ուղեգծին և ձեռք առնուած միջոցներուն, եօթը տարիներու համեմատաբար կարճ ժամանակի մէջ վանքի պարտքէն կը վճարուէր երեսուն հազար ոսկի, և Ս. Աթոռոյ կալուածական հարստութեան վրայ կ'աւելնային աւելի քան եօթանասուն հազար ոսկիներու արժողութեամբ հասութաբեր չէնքեր, հակառակ վերջի երկու տարիներու երկրի խռովայոյզ վիճակին բերումով հասոյթներու նուազումին:

Վանքին տնտեսականը բարւոքման ճամբուն մէջ էր. մեղք որ երկնքը զլացաւ թորգոմ՝ Պատրիարքին իր նախաձեռնութեան լիազոյն արդիւնքը՝ պարտքը բոլորվին չնշուած տեսնելու գերազանց միաթարութիւնը: Սակայն ինք ըրած էր լաւագոյնը, և երուսաղէմի պատրիարքներու տարեզրութեանց մէջ իր անունը ոսկի տառերով արձանագրուած պիտի մնայ, իբր հիմնադիրը վանքի նոր չըջանի ելեմտական վերականգնումին:

Այս երկու մեծ պարտականութիւններէն աւելի, անիկա երուսաղէմ կուզար առաւելաբար մտաւորական վարիչի քաղցը ու հպարտ յառաջադրութիւններով:

Ան ալ պատրիարքութեան պաշտօնը կը ստանձնէր «ամէն բանէ առաջշարունակելու համար սուրբ վրէժինդրութեան գործը» իր մեծ նախորդին: Ինչպէս իր նախորդն ու հայրը, նոյնակս ինք, այս տթոսին մեծագոյն գերերէն մին նկատեցին կրթական զործը. հոգեկոր զործիչներ հասցնել, Ազգին և եկեղեցին կրօնական կարիքներուն սատարման ի խնդիր. այս էր իրենց հասկցած և յաճախ կրկնել ուղած «անարիւն և սուրբ վրէժինդրութիւնը», վայել հայու հոգիին:

Դուրեանի մահով, և Բարգէն Սրբազնի Անթիլիաս մեկնումով, Ժառան-

զաւորաց Վարժարանը կը կորսնցնէր բազմահմուտ և հմայիչ դասախոս մը եւ պատրաստուած ուսուցիչ մը : Նորահաս երիտասարդ սերունդին մէջ չէին պակասեր, սակայն պէտք կար վարիչ ձեռքի մը :

Թորգոմ Պատրիարքի առաջին գործերէն մին եղաւ ժառանգաւորացի եւ Ընծայարանի ուսումնական ծրագրին վերակազմութիւնը : Այդ ծրագրին բարւոք իրազործում ապահովելու համար, երուսաղէմ կանչեց, իբրև ուսուցիչ, Պ. Շահան Պէրպէրեանի և Պ. Օշականի նման փորձ և մասնագէտ դաստիարակներ : Ընթացք առին գրական և բանախօսական երեկոյթներ, դպրոցին մտաւորական մթնոլորտը ոգեորող : Խնք ևս կրթական այս զործունէութենէն խանդակառ՝ ստանձնեց Ընծայարանի եկեղեցագիտական ուսմանց դասախօսութիւնները՝ նման իր նախորդին :

Իր ամենէն մեծ իղձերէն մին էր, որ երուսաղէմը դառնար մտքի կեղրոն մը . բայց այս ողին կարելի չէր մէկ օրէն միւսը ստեղծել, պէտք կար յարատե և կանոնաւոր աշխատանքի :

Խոր հաւատքը ունինք թէ առանց իր կանխահաս մահուան, անոր սըրտին լաւագոյն մէկ փափաքը պիտի գտնէր իր համեմատական իրազործումը, որքան որ պիտի ներէին տիրող պայմանները սփիւրքի մէջ առհասարակ, և երուսաղէմի համար մասնաւորաբար : Այսօր կ'ողբանք անոր պակասը, առաւելապէս այս կէս մնացած ոգեղէն վերանորոգման հեռացման պատճառով :

Երիտասարդ հոգեորականութիւնը իմացական աշխատանքի մէջ տեսնելու, զանոնք առ այդ մղելու իր փափաքն ու նախանձաւորութիւնը կը մնայ մէկ տիրական, գեղեցիկ առաքինութիւնը անոր դէմքին :

Ինչ որ ալ ըսենք սակայն, այն սերունդը որ գոյն առաւ թորգոմ Պատրիարքի ստեղծած ոգեորութեան և երազած ծրագիրներու շերմութեան մէջ, կը կրկնէ նախորդ սերունդին ճակատագիրը զրեթէ նոյնութեամբ : Տարիքէն քիչ մը աւելի պաշտպանուած այդ սերունդը, տուած է լիովին ինքզինքը այս հաստատութեան սպասին, և անոր բազմերես կարիքներուն: Կը զրէ, կ'ուսուցանէ, կը քահանաւյագործէ, կը սպասարկէ ամէն ուր որ զգալի է կարիքը այս կերպ ծառայութեանց . հակառակ իր մատաղութեան, ան երկան կը բերէ հաւատք, արիութիւն, ու մանաւանդ ապագայի յոյսերու վրայ լայնօրէն բացուելու ընդարձակ երազ . կողմեր՝ որոնք աւելի շեշտուած կերպով կը ճշտուին Թորգոմ Սրբազնի օրինակը, մտապատկերը ունեցող երիտասարդ վանականներուն մէջ :

Այս սերունդը իր զործունէութեան մայր ակօսը պիտի սիրէր ընտրել ժողովրդային ծով պէտքերուն ընդմէջէն, հասնելու անոնց յանձանձումին, այս կերպով իրազործել ջանալով այն իտէալը որ կէս դար առաջ մարմին առաւ, ինքինքը կերպագրեց յանձին Արմաշականներու խումբին, և զոր մեր ճակատագիրը ջարդուփշուր նետեց մեր ոտքերուն: Թորգոմ Սրբազնի սերունդը կը հաւատայ այդ իտէալին ու կը հանդերձէ ինքինք անոր լրիւ իրազործման :

ԽՄԲ.